

ՄԵՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՊԵՇԻՆՃԻՆՍԻՆԵ

(1865)

ՅՈՒՄԵՐՕ — 364

1781 — 2144 թվական

ԱՊՐԻԼ 29

ԱԼԱՖՐԱՆԿԱ ՎՄԱՅԻՍ

ԱՄԹԱՆԵ ԱՊՐԻԼ 29 ԲԵՆԶԵՄԻՆ

ԹԵԼԵԳՐԱՖ ԽԱՊԵՐԼԵՐԻ

Ի Երբեք. 5 Սայի.

Ինքզինուն գաթիլի Պուլի, Գա.
նատատա Գուլիսթաֆիստա թուլթուլ
մուշ տուր :

Ի օնպրա. 8 Սայի.

Գոնֆետերէլէր աֆիլ ումուլի
թալէպ իտերէք պարըշա րազը օլտու
լար. լաքին րէիս Ղոնսըն գապուլ իթ.
մէտի :

Գոնֆետերէլէր, Ֆետերէլէրին է.
լինէ արւշմէմէսի իշիւն Սոնկոմէրիտէ
եիւզ պին պալէա բամպուգ եագուր.
լար : (Պիր գաշ միլիոն լիրալգ մալ
տէմէք տիր) :

Ինքզինուն գաթիլի Պուլի, Սա.
րիլանտատա էլէ կէշիպ, թիւֆէնկէ
թուլթուլ մուշ տուր :

Ի օնպրա. 4 Սայի.

Ինկիլիզ պանգասը սգոնթօսունու
41/2ա չըգարմըշ տուր :

Ի օնպրա. 4 Սայի.

Գուլիսթաֆիստա թուլթուլան քիւլ

սէ, Պուլի օլմատըղընտըն, սալը վէ.
րիլիշ տիր. քիւլ քի Պուլիսուն նէրէ.
տէ օլտուղունու կապէր վէրիւ իսէ,
եիւզ պին տիրէկիլ իրալ. վէ արգա.
տաշարընը քիւլ խապէր վէրիւ իսէ,
եիւլմի պէշ պին իրալ վատ օլունմուշ
տուր : Լ. 4.

— Պապը Ալիյէ տախի մայիս 8
թարիխի իլէ շու թէլէղըաֆ խապէրի
կէլիշ տիր :

Նի—Լոգ. 17 Արիւ.

Գոնֆետերէլէր ապէրի իշիւն մաթ.
լուպ օլունան աֆիլ ումուլի իւզէրի.
նէ սէշլէշմէք իշիւն Ֆետերէլէրին
ճէնէրալը Շէրման, միւթարէք իթ.
միշ իտի : Ֆետերէլէր հիքիւմէթի
պունու գապուլ իթմէիյալ ճէնկէ
տէվամ օլունմասընը էմր խլէտի :

Պուլի, հալա արանմագտա տըր.
Սիւորտը վուրան իրընիէ թիւֆէնկէ
թուլթուլուն :

Պալատէ մէզքիւր թէլէղըաֆլար.
տան, Պուլիսուն թուլթուլուպ թիւ.
ֆէնքլէնմէսի շիւպհէտէ գալըր :

— Բոմա քիլիսէսինէ գարը Վիգ.
թօր Լամանուէլ նէ հալտէ իսէ Բոմ.
քիլիսէսինէ գարը տախի Բրէնս Գու.
ղա օ հալտէ տիր :

Բրէնս Գուղա հէմ Բոմ բաթրի.

Իշպու Բուգիւմէ հաֆթատա իրի տէֆա, Էանի սալը վէ րէնշէմպէ կիւնէրի նէշ օլունաճագ տուր :
Ֆիւթը՝ Արիսանէտէ Սէճմուլը Հաֆթաիսէ ապոնաթ օլանլար իշիւն սէնէվի 50 ղուրուշ վէ աթը
այլը 30 ղուրուշ տուր : Այդոնաթ օլմայանլարա սէնէլին 60 վէ աթը այլը 35 ղուրուշ տուր :
Տարալարտա, բոսթա իւճիթի իւզէրիլիգէ օլարագ, Սէճմուլը ապոնաթ օլանլար իշիւն սէնէվի 60
վէ աթը այլը 35 ղուրուշ վէ ապոնաթ օլմայան իշիւն սէնէվի 70 վէ աթը այլը 40 ղուրուշա տուր :

յինն Ուլահա թային իթտի փիս-
գորոսարը գապուլ իթմէզ, հէմ մա-
նասթըրարը միրիյէ զապթ իթմէք իս-
թէր. այնը Վիգթօր Լամանուէլ կի-
պի. լաքին Վիգթօր Լամանուէլ մու-
ախսարէն Բաբանըն նասպ իթտի
փիսգորոսարը գապուլ իթտի, վէ մա-
նասթըրար մատտէսինտէն տախի շիմ-
տիլք վազ կէչտի:

Բրէնա Գուզա նիյէթինտէ տահա
գալի կէօրիւնիւր. օլ սէպէպտէն նա-
շը Լէվանթ Հէրալտ տէր քի, Բում
բաթրիգիւանէսինտէ բրէնա Գուզայա
գարշը Վիգթօր թէրթիպի թութուէ
մագտա իմիշ:

— Բարիստէն Լսիթանէյէ ավտէթ
իթմէքտէ օլան սէֆիրի սապըգ Սէ-
հէմմէտ Ղէմիլ բաշա հաղըթթէրինէ
ճանիպի իմբէրաթորիտէն Լէթիօն
տ' (նէօր նըշանընըն պիրինճի բիւթ-
պէսի թէվճիհ պույրուլմուշ տուր.
(Լըրան գօրտօն):

Բիաշամըզ շիմտիլք բօլիթիգա հա-
վատիսթրինի օ գատար գայա իթմէ-
յիպ, գօնսօլիտէ մուպատէլէ մատտէ-
սինէ տայիր հավատիս արար:

Ենտրատան վէ Բարիստէն կէլէն
հավատիսթր, շիմտիլք բիաշայը իւ-
միտ քէսիքիլինէ տիւշիւրմիւշ տիւր,
վէ օլ վէճի իլէ սաթան սաթանա օլ
տուլունտան, գօնսօլիտէլէր կէրէյի
կիպի տիւշմէքտէ տիր:

Հէմ պու ուֆագ վարագայա ու-
զուն շէյ եազամատըղմըզտան հէմտէ
ճիւմաա էրթէսինէ գատար տահա
էէնի մալիւմաթ պէքլէտիլմիզտէն,
օ կիւնիւ թաֆսիլիճէ եազարըզ:

Սարիէ. 29 Լալի.

Եաբաղը կէվէք, սաթըշ աղ վէ
տիւշիլիւն:

Իքէք սաթըշ աղ, ֆագաթ ֆիա-
թընտա սապիթ:

Բամպուգ, պիր այ էվլէլէի տիւշ-
կիւնիլիւյէ նազարէն էիւքսէք:

Բամպուգ. Ժիւմէլ, 200-190. Գըր-
գաղաճ. 110-100.

Սէլանիք. 115. Լմէրիգա թօխու-
մու, 140.

Լսիթանէ, 115.

Իքէ. Գրուսա. 92-90. Սէլանիք.
84-92. Գօշա. 22-27-28.

Եաբաղ. Սէլանիք. 110-115. Լ-
տիրնէ, 180-185. Գասապ պաշը ֆի-
նօ. 185-190. Իզմիտ, 105-110:

Բոսիա Գանիլէրիսարնիսն իւնը բէսի.

Բուսիա թէպատարնտան Սիւրիճան
Բէրէզօֆտա բէհին օլարագ, միւզա-
յէտէ իլէ Չուգաշը իւանընտա սա-
թըրաճագ օլան միւճէվէրաթըն մէ-
զատը պայրամ սէպէպի իլէ թէյիլի
օլունուպ, իլէրիւտէ մայիս 6/18 բէնէ-
շէմպէ կիւնիւ իճրա օլունաճագ տըր:

Լսիթանէ. Բումի Լպրիլ 23:

Բոսիա պաշ գօնսօլիտ.

(Իյլա) Եգիւրհալիս

ՄԵՍԲԻՒԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՍԱԼԸ			ՉԱՐԸՄՊԱ			ԲԵՆԶԵԻՄՊԵ	
	ԱՊՐԻԼ 27			28			29	
	Սապահ	Էօյլէն	Լիւշ	Սապահ	Էօյլէն	Լիւշ	Սապահ	Էօյլէն
Մէճիսիյէ լըրա շըշ.	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20	102 20
Միւմթաղէ լըրա 100 զուրուշտան	64 20	63 39	63 15	62 20	62 18	62 25	62 10	63
Օն սէնէլք թէրթիպաթ "	55 20	55 20	55 20	53 20	53 20	53 20	53 20	53 20
Աինճի Չինճի գօնսօլիտէ	54 20	53 39	53 15	52 20	53 18	52 25	52 10	53
Իւշիւնճիլ թէրթիպ	54 20	53 39	53 15	52 20	53 18	52 25	52 10	53
Թէրթիպաթը բուպիա	57 20	56 39	56 15	55 20	55 18	55 25	55 10	56